Ն 7038 1895 ՕԳՈՍՏՈՍ 9/21 ՉԱՐՇԵՆԹԻՀ ՅԵՆԱՔԸ ՍԷՆԷ ١٣١٣ ՌԷՊԻԼ ԷՎՎԷԼ ١ Ն. 7038

Մանզումէյ Էֆքիար

20 ԲԱՐԱ 20

ՀԱՅԱՆԵ ԳԷՏԷԼԻ

	Ամբողջ տարի	Կէս տարի
Կ. Պոլսոյ մէջ	80	40
Գաւառ եւ վէ արտաքին		
Ամբողջ Եւրոպա եւ Արեւելեան Իշխանութիւններ	100	50

Սահիպի Իմբիեազ
ԳԱՐԱՊԵՏ Ց. ՓԱՇՈՍԵԱՆ

Մամուլ վէ Իթթիհատ
Գալաթա Ալի ճատտէսինտէ Ն. 36

Direction du journal
MANZOUMEJ EFKIAR
Grand' rue de la S. Porte. 36

منظومهٔ افكار
صاحب امتيازى و مدير مسئولى
قره‌ت پانوسيان
«مطبعه و اداره‌خانه‌سى
باب عالى جاده‌سنده ٣٦ نومرولى
دائرهٔ مخصوصه‌در

ԽԹԱՆԸՐԸ ՄԱԽՍՈՒՍ

Զաղէթամէջը պիր ճիհէթլէ սէնէ պայրամ սաեբլան օղոստոս կէչմիշ օլուպ կէրչի էսկի հալինտէ տէվամ իլէմէքտէ իսկ ատ, պու կիւնտէն պէտ իլէ, եալնըզ պիր ֆարգ կէօրիւլէճէք տիր, եանի պաղանէլիք պէտէլինէ պաղ ըլմա-եարագ էլտէն նիւսխէմիզ 20 չէր բարաեա սաթըլաճագ տըր, վէ հավատիսաթի խուսուսունա կէլինիքտէ, հիչ պիր զաղէթատան կէ-րի գալմահրպ հէր մուհիմ վէ միչթէնա հավատիսի խիլաֆաթէն պէլտիրտիքտէն պաշգա եագընտա պիրտէ կիւզել բօյան թէրճէմէսի թէրճինէ պաշլանըլաճագ տըր։ Վէլհասլը զաղէթամէջը մահզա պիր թէչվիգաթ վէ պիր մեգատիրչի-նալը Նիւեէթի մէմուուհէսիլէ օգուսաեա բաղմէթ իտէն զաթ-լարը միւրիլի մէրթէպէ մէմնունիյէթլէրինէ չալըշըլաճագ տըր։

Վէ թաշրիգաթտան բարա իրա-լի իչին պիր գօյալըգ օլմագ իւզ-րէ, 11 զուլուշլուգ բօսթա բուլու 10 զուլուշ եէրինէ գապուլ օլունա-ճագ տըր։

ԱՉԳԱՑԻՆ

Պու կիւն Բաթրիգ Վէքիլի էֆ-ենտիսինէ պիր գօյալըգ օլմագ իւզ-րէ, նէֆիրի ճէնտիրմա Միրզա Մահմուտ խան հազրէթլէրինէ պէտանը խո-չամէտի իտէճէք տիր։

—

Բազար կիւնիւ Ավթրիա-Մա-ճար իմբէրաթօրընը եէվմի վէ-լատէթինէ Ֆրանսաբի օլմագլէ, իֆքար Յէէպրիք զէմիրնտա Բաթ-ըրիգ վէքիլի էֆ. Քէլէկեան Տիրան էֆ. իլէ պիրլիքտէ սէֆարէթխանէ-յէ կիրմիշ իսկ տէ, սէֆիր ճէ-նապէրի նամիզաճ օլտուղունտան, Քալընըզ գաբի տը վիզէ պրագմըշ տըր։

—

Գընալը-ատա թաղ. խորհուրդու ազասընտան Սէֆէրեան Կարապետ վէ Սէրվիչէն էֆ.լէր ճուսաա իր-թէսի ագշամը Բաթրիգ խանէյէ պիլազիսէ, Բաթրիգ հազրէթլէրը-նի տավէթ իտիպ, միչաբիլէյն պիր մուշ վաբօրունա բաքէպէն մէգքիւր ատաեա մուվասլէթլէնտէ հիւսնի.գ ապուլ օլունմուշ, վէ ագ-չամ քիլիճէ արնէրինին իթրասըն-տան սոնրա Թաշճեան Սարգիսէֆ-նին թանէսինտէ միւսաֆիր գալմըշ տըր։

Զէլզէլէտէն բանէտաբ օլմուշ օլան մէգքիւր քիլիսէնին թամի-րաթը իքմալ օլունարագ, իւք տէ-փա Բաթրիգ Սրբազան պունտա Գուտտաբ շէրիք թագտիս իթ-միշ վէ պու միւնասիպէթլէ քա-հրագ սէօյլէմըշ տըր։ Գիլիսէտէ խըս-ճախընճ էհալի վէ Ռում թաղ. խորհուրդու վէ պաղը էճնէպիլէր հազրը պուլունմուշլար տըր։

Բաթրիգ հազրէթլէրի օ կիճէ տէ թաշճեան էֆ.նին խանէսինտէ գալըգ, իրթէսի սապահ թէքրար մուշ վաբօրու իլէ ավտէթ իլէմիշ տիր։

—

Շապին-Գարահիսար էհալիսի Խթանպօլտա պուլունան հէմշէհ-րիլէրինէ պիր թէլէկրաֆ քէշիտ-սիլէ, Այվազեան Տ. Յովսէֆ վար-դապետին մէղքիւր շէհրէ Այցելու Հովիւ նասպընը թէմէննի իթմէք ի-զրէ Բաթրիգ հազրէթլէրինէ միւրաճաաթ իթմէլէրինի թավսի-ե իլէմիշլէր տիր։

—

Միւթէվէֆա Մ. Նիգոլա Զարիֆինին տուլ գէվճէսի, քէսէրի ազմէ տիւշարդ-օլմագլա պէրապէր, գէվճի միւքէտտէ-րինին ճէնազէ ալաեբնտա հազրը պու-լունմուշ օլան հէր միլլէթ ու մէզհէպ էֆրատընա, վէ պիլիմասա Ռում վէ էրմէնի քիլիսէլէրի ըրհապինինէ, Եէ-հուտի խախամարընա, Եունան սէֆա-րէթ վէ գօնսօլաթօսու մէմուրլարընա, վէ միւթէլիֆի հիրքէթ վէ միւէսսիսաթ վէքիլլէրինէ պէեանը թէշէքքիւրաթ իլլէր։

—

ԽԱՐԻՃԻԵԷ

ԻՆԿԻԼԹԷՐՐԱ ՎԷ ԱԼՄԱՆԻԱ ԲՕԼԻ-ԹԻԳԱՍԸ.— Սօն կիւնլէրտէ Ինկիլիզ վէ Ալմանիա զաղէթալարը պէյնինտէ, մէգ-քիւր իքի տէվլէթին միւնասէպաթը հագգընտա զաեէթ մուհիմ պիր միւ-ճատէլէնի գալէմիէ պաշլամըշ տըր։ Պու միւճատէլէնէ Սթամբուլտա զաղէթասը-նընն պիր պէնտի սէպէպ օլմուշ տուր։ Շէյխիլ քիւ իմբէրաթօր Վիլհէլմ Գուլ-սէ վասըլ օլտուղունդա, մուհաֆազա-քեար Փըրդասընընն միւրէվվիճի էֆքեա-ը օլան մէգքիւր զաղէթա Ալման իմբէ-ռաթորունուն Ինկիլթէրրա հագգընտա նէ եօլտա բօլթիգաեա սալիք օլմասը արզու օլունտուղունու իլդահէ պաշլամըշ տըր։ Պէնտին իլթիճասընտա, գրալիր-ցա Վիգթօրիանընն թօրնու Ինկիլթէրրա-եա հէր նէ վագթի կէլիրսէ, Ինկիլիզ-լէրին մէմնունն օլտուղալարը, Փագաթ միւշարիւէյին Ինկիլթէրրա հագգընտա սալիք օլտուղու բօլթիգա իճապընճա մուհաքէմէ իթտիքլէրի տէրմիեան գը-լընմըշ տըր։ Մէգալէի մէղքիւրէտէ, իմբէրաթօր Վիլհէլմին պիւեիք վալի-տէսինին իհթիեարլըղը սաեէսինտէ թօր-նունա թէճրիւպէքեար պիր միւշավիր օլապիլէճէկի տէ զիքր իտիլմիշ տիր։

Պու պէնտտէ, լօրտ Ռոզպէրի, Ալմա-նիա հագգընտա թէվպիխ օլունաճագ պիր կէօնա հարէքէթտէ պուլունմատը-ղը հալտէ, Ալմանիա իմբէրաթօրունընն իքի սէնէսէն պէրու Ինկիլթէրրա հագ-գընտա բէք տէ խալիսանէ հարէքէթտէ պուլունմատընը կէօսթէրմիշ տիր։ Սթամբարտան սէօզիւնէ պագըլըրսա, Ալմանիա բօլթիգասը, սօն վագթլարտա, պաշլճա թէճրիւպէլէր իթմէքէսասընա միւպթէնի պուլունմուշ տուր։ «Պիզիմ բօլթիգամըզ, — նէճէօր մէգ-քիւր զաղէթա, — խուսուսիլէ տսթ-լարըմըզ հագգընտա չօգ սատտ վէ տօղ-րու օլուպ, Ալմանիա, միւրաճաճաճ ատտ իթտիկիմիզ բօլթիգատան շաշմասըյլա պիւեիւք պիր չէյ գաղանմըշ տըր զանն իթմէեիզ, վէ Ագսամ Շարգտա Ալմա-նիանընն Ռուսիա վէ Ֆրանսա իլէ իթթի-ֆագ իթտիկինէ թէճճիւպ իտէրիզ, զիրա անէր Փընտըղընն իչինի եէնիպ, գա-պուղունու քէնտինէ պրագմըշլար տըր։ Լաքին էկէր Ալմանիա ալտըղը տէրստէն միւթէնէպպիհ օլուր իսկ, ենէ թէէս-սիֆ իտէճէք սկպէպ եօգ տուր։» Մէ-գալէնին խիթամընա, Ալմանիա իմբէ-ռաթօրունընն կէօրէճէք պաշլըճա իչի Ինկիլթէրրա իլէ Ֆէմգէնատ միւնասէպ-թը հասէնէ հուսուլինտէն իսպարէթ օ-տուղու։ Հէճճաքի էկէր Ալմանիա՝ Ֆրան-սա իլէ Ռուսիաեը կիւճէնտիրմիշ իսկ տէ, Ինկիլթէրրաեա գարշը հիչ պիր չէյ եաբմամըշ օլտուղունտան, անը գաղան-մագ իչին պիր թազմ Փէտաքեարլըղ-լարա գաթլանմաեա մէճպուր տէյլիտիր, տէնիլմիշ տիր։

Պունուն իւզէրինէ Ալման զաղէթալա-րը հիսատէլէնէրէք, պիւ իթթիֆագ մէգքիւր զաղէթաեա պարը թէճավուզ իթմիշլեր, վէ գուլլանդըղը լիսանընը՝ Ալմանիա իմբէրաթօրու, ճագգընտա ճա-յիզ օլմասընը, վէ իմբէրաթօր Վիլ-հէլմին սալիք օլտուղու վէ օլաճաղը բօ-լթիգա՝ Ալմանլարընն հիսսեեաթը միւ-թէսինէ միւսթէնէտ օլմասը լազմ կէ-լիպ, եօգսա ասըլ մագսէտինէ էրէմէէ-ճէկինի տէրմիեան իլէմիշլեր տիր։ Լաքին Ալմանիա զաղէթալարը՝ Ինկիլթէր-րա իլէ հուսուսը իմիլաֆա գարշը տէ-յիլ տիրլեր, չու չարթ իլէ քի, Ինկիլ-թէրրա տա Իթթիֆագը միւսէլլէսէ տա-խիլ օլմալը տըր, եօգսա միւքէլլատան պէր զաթը, — վէլէվ ֆ զաթ լօրտ Սա-լիզպըրի օլսուն, — վատընա իթիմատէն տօղրու պիր բօլթիգա խաթթընա սա-լիք օլունամագ։

Ալման զաղէթալարընընն քեֆիֆէյի մէգալէլէրի այնի բուհտա տըրլար, եա-նի Սթամբարտընն լիսանընտան տախի անլաշըլըրը վէճհէլէ, Ինկիլթէրրա չու վագթտա Ալմանիանընն մուավէնէթինէ միւհթաճ տըր։ Ալմանլար տախի պունու եանի Ինկիլթէրրա իլէ բաղըթի գավիճ իլէ պաղլանմաեը արզու իտէրլէր իսկ տէ, Ինկիլթէրրա, տէրքեար օլան էնա-նիլէթինտէն, վէ Ալմանիանընն զարարը-նա օլարագ Ինկիլթէրրանընն մէնաֆիի-նի իլէրիեէ սիւրմէէ չալըշմագտան կէ-րի տուրմալը տըր։

Բրէնս Պիզմարգընն միւրէվվիճի էֆ-քեարը օլան Համպուրկէր Նախրիխթէն զաղէթասը տիեօր քի, «Պու կիւնքի կիւն Եվրօբա բօլթիգասընը գուլլանան Ռու-սիա վէ Ինկիլթէրրա մէնաֆիիներին զըտտ օլմասը տըր։ Իմտի էկէր Ալմանիա՝ նէ՝ պիրինէ, վէ նէ՝ տիկէրինէ թարաֆտար կէօրիւնմէզ իսկ, Ֆրանսանընն, Ալմանիա իւզէրինէ հիւճճում իթմէք իսթէմէսինտէ Ռուսիանընն Ֆրանսաեա միւյեին օլմասը-նա հիչ պիր սէպէպ օլամագ։

«Ալմանիա իչին է՛ն էյի ուսուլը միւ-տաֆաա՝ պիր թարաֆտան Իթթիֆագը միւսէլլէս տիր, տիկէր թարաֆտան Ռուսիա իլէ միւնասէպաթը տօսթանէտ պուլունմասը տըր։ Իմտի էկէր Ալմա-նիա բօլթիգասընը իտարէ իտէնլէր, սէ-նաաթլարընը պիլիրլէր իսկ, եալընըզ Ինկիլթէրրաեա խըտմէթ իթմէք իչին պու իքի թէէմինաթը թէհլիքէյէ գոյ-մազլարը։ Մէգալէնին պաշլճա նօգթա-սը աթիտէքի տիր։ «Ահվալը հազրէտ էկէր Ինկիլթէրրա՝ Իթթիֆագը միւսէլ-լէսէ տախիլ օլուրսա, վէ խուսուսիլէ Ֆրանսանընն թէճավուզաթընա գարշը Ի-թալիա սէվահիլինի մուհաֆազա իտէր-սէ, Ալմանիա՝ Ինկիլթէրրաեա էհէմմի-եէթ վիրէպիլիր։ Էկէր Ինկիլթէրրա պու-իչէ նամուսքեարանէ թէշէպպիւսլէ պա-շա չէգարբրսա, Ալմանիա, քէնտինէն պունտան զիեատէ պիր չէյ արզու իթ-մէգ։ անճագ էվրօբանընն ահվալը հապ-բէսի նազարը իթինաեա ալընտըղընտա, մէնաֆիին միւշթէրէք օլմասը լազըր-գէրինէ միւպթէնի օլարագ, Ալմանիա իլէ Ինկիլթէրրա պէյնինտէ պիր իթթի-ֆագընն վիճուտի գապիլ օլամազ։»

ԻՍԲԱՆԻՍ ՎԷ ԳՈՒԼԳԱ.— Մատրիտ-տէն ալընան խապէրլէրէ կէօրէ, Գու-լգաեա կէօնտէրիլէն ասքէր, շըմէնտը-ֆէրէ բաէիպ օլաճաղը սըրատա 100,000 էհալի թօքլանմըշ, վէ մահէլլի բիսղ օ-քօսու թարաֆընտան զալէպ տուսլա-ը օգուլնմուշ տուր։

Գուլգաեա կէօնտէրիլէն ասքէր 8 թա-պուր բիեատէ վէ 3 պաթարիա թօր իլէ 3 պէօլիւք սիւարիտէն միւրէքքէպ տիր։ Պու միւնասիպլիք իճրա ծընընան մէ-քասիմտէ նախպէի հիւքիւմէթ գրալիցա տախի հայբը պոչլունուպ, էհալի թա-րաֆընտան ալգըշլանմըշ տըր։

Հավանատան ալընան պիր խապէրէ նէզարէն, քիւչիւք պիր գալէեէ ասը-լար հիւճում իտէրէք, իքի սաաթ տէ-վամ իտէն պիր մուհարէպէտէն սօնրա Իսքանիալըլար զալիպ չըգմըշլար տըր։ Ասըլար 400 գատար օլուպ, իչլերինտէն չօղոպ թէլէֆ օլմուշ տուր։ Իսքանիա-լըլարտան իսկ, անճագ պիր չավուշ իլէ պիր տէ օն պաշը վէ տիկէր 3 քիչի թէ-լէֆ վէ 12 քիչի մէճրուհ օլմուշ տուր։

ՃԱԲՕՆ.— Ճաբօնլուլարը, իւչ տէվլէթին թալէպլերի իւզրէ վագը օլմուշ օլան սուվէրի թէսվիէեի գա-լթի ատտ իթմէտիքլերի՝ էվրօբաեա արտ արտա վիրուտ իտէն թահրի-բաթ վէ թէլէկրաֆնամէլերտէն ան-լաշըլըեօր։ Սօն զէմանլարտա վու-գու պուլմուշ օլան վագըլալար հագ-գընտա զաեէթլար բէք չօգ պահս, վէ խարճի բօլթիգաեա տաիր տօղրու պիր մէսլէք իթթիխաղ իթ-մէսինի հիւքիւմէթէ թավսիեէ ի-տիեօրլար։ Պիր էվրօբա տէվլէթի-լէ ագտը իթթիֆագ մէսէլէսի տէ մէվզուի պահս օլուեօր։ Տէյլի Նի-ուզ զաղէթասընը ալտըղը մալիւ-մաթա նազարէն, միւթթէֆիգ տէվ-լէթին Ինկիլթէրրա օլմասը իչին պիր արզուի ումումի վար տըր։ Զին վէ ճաբօն մուհարէպէսինէն սօնրա Ինկիլթէրրանընն սալիք օլտուղու բօլթիգաեա ճաբօնլուլար հիւսնի նազարլա պագտըգլարընտան, Լիու-թանկ նիմ ճէզիրէսինի կէրի վիր-մէեէ ճաբօնու մէճպուր իթմիշ օ-լան տէվլէթլերէ գարշը օլմազ իւզ-րէ Ինկիլթէրրաեա տօսթլուգ կէօս-թէրէճէք տիրլեր։

Պաշլըճա խուսուսէթ Ռուսիաեա գարշը օլուպ, անտէն ինթիգամ ալմագ իսթէնիլիեօր, վէ էկէր Ռու-սիա պու կիւն, Փօրէատան ասաքի-լինի չըգարմասընը ճաբօնտան խա-լէպ իտէրսէ, Միգատօ հիւքիւմէթի պու թալէպէ միւսաիտ ճէվապ վիր մէեէճէք տիր։ Ճաբօնլուլար Ալ-մանիաեա տա բէք տօսթ տէյիլ տիր-լեր։ Իւչ տէվլէթին ինթիֆագը, ան-ընն էօն աեագ օլմասընա օլտուղ-ղունու զանն իտիեօրլար։ Ֆագաթ Ֆրանսաեա զաբչը օլան խուսուսէ-բէք չէտիտ սէմանէրպ, անընն, Ֆրան-սա վէ Ռուսիա ինթիֆագընընի պի-տիլի գալմագ իչին Ռուսիա ինչիպիր լէշգարիկնի զանն իլլէեօրլար։ Ֆրան-սըգ զաղէթալարը՝ ճաբօնլուլ գուվ վէի պէրբրիեէ վէ պահրիմէսի հագ-գընտա զաեէթլի միւսաիտ պիր լի-զան գուլլանմըշ օլտուգլարընտան, պունլարընն ֆիքիրլարը Ֆրանսա-ճէզայրաճա մէմնունիյէթլէ թէճրիպ-էտիլմէսի ճաբօնլուլար տէրքեար-լամտը։ Ճաբօնլուլարընն թահքիմինէ հասը իտիլէճէք օլուպ, տէրհալ Ինճի սընընքիտան 8 գրիթա հարպ սէ-ֆինէսի, 4 ատէտ ատի զըրհը, 12 թօրբիլ սէֆինէսի վէ պիր չօգ թօր չէքէր սէֆինէլէր եաբարբրբլաճագ տըր։ Եէնի տէմիր եօլլար ինչասը-տան տախի պահս օլունուեօր։ Թէր-սանէլէր թէվսի գրբընաճագ, Սի-մոնզաքի պօղազը իւզէրինէ տէմիր տէն պիր քէօրբիւ եաբրլաճագ, վէ սալրէ վէ սաիրէ։ Կէօրիւնիւր քի պու ինչաթտա Ինկիլթէրրաեա բէք չօգ հիսսէ իսապէթ իտիպ, ֆագաթ Ֆրանսա ասլա հիսսէտար օլմաեաճագ տըր։

ԹԷՎՃԻՀԱԹ

Պրիս քսէլ սէֆիրի Գարաթէօտօր էֆ.եէ բիւթպէի պալէա, Բէլթ-պաչ չէհպէնտէրի Ասըմ պէյ էֆ.եէ ուլեա էվվէլի բիւթպէսի թէվճիհ, Ճիտտէ վալի գալմագամըղը էօհտե-ինէ թէրբիեէն բիւթպէի ուլեա սը-նընքը էվվէլի թէվճիհիլէ Հալեպ վիլաեէթի մէքթուպճուսու էօմէր Ալի պէյ էֆ.եէ, Հալեպ վիլաեէթի մէքթուպճուսու Հարեսը Շեբրի մուտիրի սապրգ Շեքիդ պէյ էֆ-եէ. Ճեմիրեէթ բուսումիեէ ազալը-ղը Շուբար ատվէլի ազասընտան Ա-ստա Հրեա պէյէ, Գէբլին սէֆարէթ Սենրեա պաշ քիթապէթի Օսման պաշ քիթապէթինտէն միւ-ֆասըլ Սովհանէս Շեքիր էֆ.եէ թրապզոն վիլաեէթինտէ Աթին գապասը գալմագամըղը՝ Իւնիէ գա-մագամը Իսմայիլ Հագգը էֆ.եէ Ֆաթսա գապասը գալմագամը, Ալթինա գալմագամը Մեհմէտ Շեքի էֆ.սէ, Իւնիէ գապասը գալմա-գամըղը՝ Ֆաթսա գալմագամը Ս-հէմմէտ Բիւշրի պէյէ թէքվիզ պու-ըուլմուշ տուր։

ԵԱՏ ՊԻՏԱՆԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՄԸ

ԳԼՈՒԽ Բ.

ԲԺՇԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՔ

(7037 թիւէն շարունակութիւն)

Բ. ՀՐԱԺԱՐՈՒՄ ՏՕՔԹՕՐ ԳԱՍՊԱՐԵԱՆ ԷՖԷՆՏԻՒ

Ինչպէս պատիւ ունեցայ յայտնել քիչ մը առաջ, այլ և այլ բժշկական խնդիրք, որք դրեթէ անընդհատ ծագեցան մեր պաշտօնավարութեան միջոցին, մեծապէս զբաղեցուցին զմեզ և պատճառեցան նոյն իսկ ներքին անհամաձայնութեանց։

Այս խնդրոց առաջինն եղաւ Տօքթ. Գասպարեան էֆէնտիի խնդիրը որուն պաշտօնավարութեան և հրաժարման պարագայները հարկ կը համարիմ թուել հոս՝ քաղելով մեր արձանագրութիւններէն։

Որոշում 4. «Տօքթ. Գասպարեան էֆ. Նոյեմբեր 3 թուականաւ նամակ մը ուղղելով առ Հոգաբարձութիւն՝ իբր մասնագէտ ջղային դրութեան և մտային խանգարման բժիշկ՝ առաջարկած էր որ Հաստատութեանս Ցիմարանոցի բժշկական խնամքն ժամանակի մը համար՝ իրենց յանձնուի առանց ամսականի։

«Ժողովն նորա սոյն առաջարկն ինկատ առնելէ յետոյ, իբր անդամներէն Տօքթ. Յովհաննէս պէյ Թապիպեանի և Տօքթ. Յակոբ էֆէնտի Պէկեանի յանձնեց, որպէս զի այս մասին զարժանն տնօրինելով, արդիւնքն հաղորդեն Ժողովին։»

(Նիստ Ա. 7 դեկտ. 1891)

Որոշում 2. «Ժողովոյս 1891 դեկտեմբեր 7 ի Ա. նստին որոշման հաստատման, Տօքթ. Յովհաննէս պէյ Թապիպեան և Տօքթ. Յակոբ էֆ. Պէկեան յիմարաբոյժ Տօքթ. Գասպարեան էֆ.ի հետ հարկ եղած բանակցութիւնն ըրած և արժան դատած էին նմա յանձնել յիմարանոցի յարկի պատսպարելոց խնամքն՝ վճարելով մէն մի այցելութեան համար կէս օսմանեան ոսկի։

Թէեւ Տօքթ. Գասպարեան էֆ. ժամանակի մը համար ձրիապէս այցելելն իւր գրութեամբ խոստացած էր, սակայն յիշեալ Տօքթ. էֆէնտիք ձրի պաշտօնեայ գործածելը սկզբամբ օգտակար չըլլալը յայտնելով, առաջարկեցին որ, Տօքթորն հրաւիրելով պէտք եղածն խօսուի։ Ուստի Տօքթ. Գասպարեան էֆ. հրաւիրուելով (մայիս 18) ներկայացաւ ի գրասենեակ և նոցա որոշումն իրեն հաղորդուեցաւ։ Տօքթ. Գասպարեան էֆ. ընդունելով այս առաջարկը, գիտել տուաւ թէ՝ և որովհետեւ իւր նոյեմբեր 3 թուակիր գրութեամբ ժամանակի մը համար ձրի պաշտօն վարել առաջարկած էր և այժմ հոգաբարձութիւնը չուզեր իրեն ձրի պաշտօն վարելը, ուստի համակերպելու համար թէ՝ իւր առաջարկին և թէ՝ Հոգաբարձութեան փափաքին՝ մինչ երեք ամիս իւր այցելագիններն իբր նուէր տուժարաց մէջ արձանագրուին։

(Նիստ. ԺԶ. 5 յունիս 1892)

Որոշում 10. «Հոգաբարձութեան անդամակիցներէն Թաշճեան Սարգիս էֆ. որպէս քանիցս, սոյն նիստին մէջ եւս Ժողովոյս ուշադրութիւնը հրաւիրեց յիմարանոցի մեռելոց թիւոյն վրայ, և յայտնեց թէ՝ Տօքթ. Գասպարեանի՝ Հաստատութեանս յիմարաբոյժին՝ պաշտօնավարութենէն, այսինքն 1892 մայիս 22է մինչեւ 1893 ապրիլ վերջ, 11 ամիս և 8 աւուր մէջ իրեն խնամոց յանձնուած 335 յիմարներէն 47ը մեռած են, մինչդեռ 1891 յունիս 14 էն մինչեւ 1892 մայիս 22, այսինքն դարձեալ 11 ամիս և 8 աւուր մէջ խնամեալ 317 յիմարներէն միայն 24 ը մեռած են, (որ ըսել է կէս առ կէս է մեռելոց թիւը), որք օրագրութիւնք և արձանագրութիւնք լիովին կը հաստատեն, հետեւապէս, մի անգամ ընդ միշտ և փութով տնօրինութիւն մը ըլլուելը խնդրեց, նաեւ դիտել տալով որ իւր խիղճն չը ներեր՝ եթէ այս վիճակ չարունակէ, և եթէ Հոգաբարձութիւնն եւս պատասխանատու է Ազգին առջեւ։

«Առ այս Տօքթ. Պէկեան էֆ. պատասխանեց թէ՝ հաշիւներուն մէջ սխալներ թերեւս ըլլան. հետեւապէս օրագրութեանց դիմուելով, արդարեւ վերոյիշեալ հաշուոյն ճիշտ լինելը հաստատուեցաւ։

«Նաեւ Տօքթ. Գասպարեան 1892 մայիս 22է մինչեւ դեկտեմբեր 31 այսինքն 7 ամիս և 8 աւուր վիճակագիր մը մատուցած էր, որ 30 մեռեալ ցոյց կուտար։

«Հարկ համարուեցաւ անկէ առաջ այսինքն 1891 հոկտեմբեր 14է մինչեւ 1893 մայիս 22, 7 ամիս և 8 աւուր հաշիւն եւս հանել, յորմէ տեսնուեցաւ թէ՝ միայն 15 հոգի մեռած են։ Սոյն հաշուոյն վրայ Սարգիս էֆ. Թաշճեան պնդեց որ անմիջապէս դադրի Տօքթ. Գասպարեան էֆէնտի։

Ժողովն սոյն առաջարկը նկատողութեան առնելով, և յետ ընդերկար խորհրդակցութեան, վերջնական որոշման մը չըյանգելով, արժան դատեց յառաջիկայ նիստին թողուլ իւր որոշումը։»

(Նիստ Մե. 21 մայիս 1893)

Որոշում 10. «Նախորդ նիստին 10 երրորդ որոշման նկատմամբ Տօքթ. Յովհաննէս պէյ Թապիպեան յայտնեց թէ Յունաց Հիւանդանոցին 1890, 91 և 92 տարիներու մեռելոց վիճակագիրն ձեռք ձգած է որմէ կը տեսնուի թէ՝ % 15 է, ինչպէս նաեւ մեր հիւանդանոցին 1889, 90. և 91 տարիներու մեռելոց թիւն «միեւնոյն» է. եթէ իւր այս հաստատական հոչիւն Ժողովն չընդունի, կ'առաջարկեմ ըսաւ որ, բժշկական քննիչ մարմին մը կազմուի և անոր քննութեան յանձնուի, որպէս զի սոյն խնդիրն լուսաբանուի։

«Առ այս Թաշճեան էֆ. պատասխանեց թէ՝ Յունաց հիւանդանոցի այդ վիճակագիրն ըստ մեզ վաւերական չը համարուիր, եթէ վաւերական իսկ համարենք ըսաւ՝ Յունաց հիւանդանոցի 1891 տարւոյ մեռելոց թիւն է 68, որ խիստ շատ եղած է. 1892 ին 53, որ պակաս եղած է, ընդհակառակն 1891 ին մեր հիւանդանոցի մեռելոց թիւն ըստ բաղդատութեան 1892 տարւոյ վիճակացոյցին՝ դրեթէ կէս առ կէս նուազ եղած է։ Նաեւ որպէս արձանագրութիւնք կը հաստատեն Տօքթ. Գասպարեանի պաշտօնավարութենէն 1892 մայիս 22է մինչեւ 1892 դեկտեմբեր 31, 7 ամիս և 7 աւուր մէջ 7 բժշկեալ կան, մինչդեռ 1891 հոկտեմբեր 14է 1892 մայիս 22, 7 ամիս և 8 աւուր մէջ, 10 բժշկեալ կան։ Արդ ամէն անգամ որ բաղդատական հաշուոյ կը դիմենք, կը հաստատեն արձանագրութիւնք թէ՝ Տօքթ. Գասպարեանի պաշտօնավարութիւնն օգտակար եղած չէ։

«Մօստիչեան Յարութիւն էֆ. առաջարկեց որ, անցեալ 1889, 90 և 91 տարիներու մեռելոց թիւերը ճշդուելու համար հարկ է զատ զատ քաղել տուժարներէ և ապա Տօքթ. Գասպարեանի պաշտօնավարութեան աւուր մեռելոց թուոյն հետ բաղդատութեան մրցնել, որ ամէն տեսակէտով անհրաժեշտ է։ Հետեւապէս ներքին Տնօրէնութեան յանձնարարուեցաւ որ, պահանջեալ ցուցակներն խնամով և մեծ ուշադրութեամբ պատրաստել տալով՝ յառաջիկայ նիստին Ժողովոյս ներկայացնէ անյապաղ։»

(Նիստ Մե. մայիս 1893)

Որոշում 1. «Օրակարգի անցնելէ առաջ ընդհ. համարակալը յայտնեց Ժողովոյն թէ՝ Տօքթ. Պէկեան էֆ. ժամ մը առաջ գրասենեակ գալով հետեւեալ դիտողութիւնն գրել տուած և յանձնարարած է որ այս աւուր նիստին ներկայացուի անպատճառ։

(Պատճէն)

«Յիմարանոցի մեռելոց թիւն ամէն տարի կրնայ պակաս կամ աւելի ըլլալ, ասկէ բան մը չկրնար հետեւիլ, Տօքթ. Գասպարեան էֆ.ի բռնած տուժարներն կանոնաւոր վիճակի մէջ են և ատոնց վրայօք բան մը ըսելիք չունինք։

«Գալով Հիւանդանոցի մասին, մինչեւ հիմա քանիցս ըսած ենք առնոր պակասութիւններն։ Կանոնագիր մը կայ, որ մայիս ամսէն ըսկսեալ գործադրութեան դրուած է և թէ անոր պէտք է հպատակինք։ Այդ կանոնագրին համեմատ եթէ պիտի վարուինք, լա՛ւ, եթէ ո՞չ, պիտի պարտաւորինք հրաժեշտ մատուցանել։»

2. «Նախորդ նիստի ատենագրութիւնն կարդացուելով Յարութիւն էֆ. Մոստիչեան դիտողութիւն ըրաւ որ, իւր խօսքերն անբողջովին արձանագրուած չեն և թէ ինքն ըսած էր՝ «Նախորդ նստին մէջ Տօքթ. Գասպարեանի բռնած տուժարներն հիւանդանոցէն բերել տալով բժիշկ հոգաբարձուացներկայած և դիտել տուած էր թէ՝ այն յիմարները որոնց անուանց առջեւ «բարելաւեալ» նշանակուած է, Տօքթ. Գասպարեանի կողմէ բնաւ դարման մը տեսած չեն, իսկ այն յիմարներն, որոնք Տօքթ. Գասպարեանի դարմանին ներքև կը գտնուին և որոնց քով իւր տուժարին մէջ «տուշ» եւայն նշանակուած են, ասոնք մինչև այս օր բարելաւեալ չեն, և զայս տեսակներն կը հաստատեն, հետեւապէս դարմանեալներուն օգուտ չտեսնելը և չը դարմանուածներուն ալ «ինքնաբերաբար» բարելաւեալ ըլլալն կը հակասի։ Ուրեմն այս բժշկին օգտակարութիւնն ի՞նչ է։ Որոյ ի պատասխան Տօքթ. Պէկեան էֆ. յայտնեց թէ՝ ինք կը հրաժարէր ըստ որում իւր խօսքերուն կարեւորութիւն չը տրուիր իբր բժիշկ (1)։»

«Նարգիս էֆ. Թաշճեան և Բարսեղ էֆ. Իսթանպօլեան հաստատեցին Մոստիչեան էֆ.ի սոյն դիտողութիւնն։

«Թաշճեան Սարգիս էֆ.ի եւս նախորդ նստի ատենագրութեան մէջ, օրագրութիւններէն և Հիւանդանոցի արձանագրութիւններէն քաղուած վիճակագրութիւնք և համեմատական հաշիւք բացորոշապէս արձանագրուած չըլլալը, և Տօքթ. Գասպարեանի պաշտօնավարութեան և անկէ առաջ եղած ժամանակաց մէջ մեռնողներուն և առողջացողներուն տարբերութիւնները լաւ չը բացատրուած ըլլալը յայտարարելով, միանգամայն նախորդ նիստի մէջ յիշեալ Տօքթ.ի նկատմամբ խորհրդակցութեան միջոցին՝ Տօքթ Պէկեան էֆէնտիի՝ «եթէ Տօքթ. Գասպարեանը պաշտօնանկ ըլլայ՝ ինքն ալ Հոգաբարձութենէն կը հրաժարի» մտօք ըրած յայտարարութիւնը բոլորովին մոռցուած և չարձանագրուած ըլլալը յիշեցնելով, այս պարբերութեան արձանագրուելուն հանդերձ ըսաւ թէ՝ յիմարանոցի մասնագէտ կարգուած Տօքթ. Գասպարեանի պաշտօնավարութեանը օրէն, յիմարներէն մեռնողներու մասին, պէտք եղած վիճակագրական ցուցակներն բերուեցան, որոց մին, 7 ամիս 8 օրուան, և միւսը 11 ամիս 8 օրուան էր, նոյնպէս Տօքթ. Գասպարեանի պաշտօնավարութենէն առաջ դարձեալ միեւնոյն ժամանակամիջոցներուն յատկացեալ և յիմարաց մեռնողներու վերաբերեալ վիճակագրութիւններէն հասկցուեցաւ որ Տօքթ. Գասպարեանի աւուր մեռելոց թիւն՝ նախորդ բժշկաց մեռելոց թուոյն վրայ հարիւրին 50 աւելցած է, այսինքն փոխանակ մէկի՝ երկու հոգի մեռած է։

«Ի վերջոյ, ըստ որոշման Հոգաբարձութեան, հին տարիներու վիճակագրութիւններն ալ բերուեցան և Տօքթ. Գասպարեանի 11 ամիս և 8 օրուան պաշտօնավարութիւնը մէկ տարի հաշուելով (որ է 92 մայիս 22էն՝ 93 ապրիլ 30) 1889, 90 եւ 91 տարիներու վիճակագրութեան հետ բաղդատուեցաւ, և տեսնուեցաւ որ յիշեալ երեք տարիներու բաղդատական միջին հաշուով՝ Գասպարեանի օրով, 32%ով աւելի է մեռելոց թիւն, արդեօք մեռնողներու մէջ այսչափ զանազանութիւն կա՞յ, հոգաբարձութիւնը այս կէտն ալ ուզեց հասկնալ և տեսաւ որ Տօքթ. Գասպարեանի ատեն բժշկեալ յիմարք %37,80 պակաս բժշկուեր են նոյնչափ ժամանակի մէջ, առջի բժշկաց ժամանակ առողջացեալներուն հետ բաղդատուելով։

«Իսկ գալով Յունաց հիւանդանոցէն եկած բաղդատական հաշուոյն, որ մեր անդամակիցներէն Տօքթ. Յովհաննէս պէյ բերած է, և յիշեալ ցուցակէն երկու տարուան՝ այսինքն 91—92 տարիներու հաշիւները բաղդատելով մեր հանած 91—92 տարիներու ցուցակներու հետ. Տարբերութիւնը կը գտնանք։

Մեր բժիշկներու խնամած միջոցին, Յունաց մեռելոց թիւը 1891—15,63 Մերը՝ 1891—7,57։

Տօքթ. Գասպարեանի խնամած միջոցին Յունաց մեռելոց թիւը, 1892—10,- 1892—14,03։

(Շարունակելի)

(1) Նէ՛ գատար մանթըգա մուղաեիր պիր ճէվապ, տիմէք տիր քի, պիր հէքիմին հէր սէոյլէտիկի իլհամը Ըէպանէ մագամընտա թութուլմալը իմիշ։

(1) Էսէֆ իտէրէք ափվ տիլէրիզ քի, մէղբիւր նութգուն տէրճ ու պէեանը, պիր տիգգաթսըզլըգտան նաչի, իբի հաֆթա տըր կէրի գալմը տըր։

ԳՈՒՇ ԱՏԱՍԸՆՏԱՆ

Գուշ ատաքընտա իւնաս մէքթէպի բէսմի քիւշատընտա, Պիտաէթ մահքէմէսի ազասընտան բիֆ. Հայրապետեան Խաչատուր էֆ. Թարափընտան գրատ օլուռնան նութգուն սուրէթի տիր. (1)

Էլհամտիլլահ, նէ՞ պէօյիւք մէսէրբէմ, Գուշ-ատամըզը հալէն, իսթիգ պալէն, միւքէմմէլէն իհեա իտեճէք, իշթէ պիր էսէրի թէ բազդը տահա, չու մուգատտէմի գէյզ ու իդպալ, միւճէրրէտ, շէվքէթլու բէք մէրհամէթլու Բատիշահըմըզ էֆէնտիմիզ հաերէթլերինին, ամալը ալ իւլ ալը մէարիֆբէր՝ վէրանելերինէ նօգթասը նօգթասօրնա մուվաֆֆըգ տըր։

Վիլաեէթիմիզի թէշրիֆլէրինէն պէրի, հէր տիւրլիւ իհրաաթը թահրընտա կէօրիւլէն պիրէր հիքմէթի հաքիյմանէսի ինքեար օլունամաեան վալիի բիւրմէալիի Ալիշանըմըզ տէվլէթլու Հասան Ֆէհմի բէյա էֆէնտիմիզ հագրէթլերինին, միւտաէթի գալիլէ դարֆընտա միւթէվալիէն իյֆա պուեուրմուշ, վէ պուեուրակէմէքտէ օլան թէշէպիւսաթը վարթանբէր վէրանէսի, վէ թէշվիգաթը մբրշիտէսի թէսէրրի իլէ, մէրքէզէրտէ, գասպալարտա, հաթթա իքի էվլի քէօղէրտէ պիլէ էրքէք՝ վէ գըզ չօճուգլարընա, վէ էնանք չըրագլարընա մախսուս, միւճէռտէտէն աչըլան մէքթէպլէրին ատէտի, զանն իտերիմ, 500ու թէճավուզ էթմիշ տիր, քի գանձ ֆէալիյէթ տողրուսու մուճիպիւրան, չաեանը չիւքրան տըր։

Զիրա, իմիալ խապասէթ օլան բէնչէի ճէհալէթտէն գուրթուլմանըն պաշըճա չարէոի մէքթէպ օլտուղունու հէր ազը սէլիմ ալէմ իյլէմիշ իյլէմիշ տիր, պինաէն ալեյհ տեսեպիլիրիմ քի, պիր մէքթէպ աչմագ, պիր իպտաէթխանէ խարմագ զատար էհէմմ տիր, վէ իլա զըզ մէքթէպ։

Նէթէքիմ, Ֆրանսա իտէպսընտան միւզ Սիմոն, (Հապսհանէ-լերիմիզի պոշալթմագ իչին մէքթէպլերիմիզի տօլտուրմաեը)ն տէմիշ տիր։

Գազամըզ գոյմագամը մէհանին իգտամը իզ։ Թահիր պէյ ֆէնտիի էտիպի ֆազլ։ Իսմայիլ Հագը վէ ֆազլ։ Միւֆթի էֆէնտիլէր, վէ Մէարիֆ գօմիսիօնու հէյնէթի միւհիմմէսի հազրաթբընն զայրէթ վէ հիմմէթլէրի զամիմէսիյլէ, պի ինայէթի թէալա, բէսմի քիւշատը տիլ քիւշաբընտա հազրը պուլունմագ չէրէֆինէ մէն զայրի լիեազաթ մազհար օլտուղում չու զըզլար մէքթէպինին, իլէրիտէ չօգ էյիլիի կէօրիւլէճէք, ինտէ, ա՜հ, քեազի պուենտան 20 սէնէ էվվէլ պիր իւնաս մէքթէպիմիզ օլսա իսի, տէնիլեճէք մուհազագ տըր։

Զի՝նքի, հէման 5-10 սէնէ կէչինճէեէ զատար, գասապամըզ պիր թէպէտտիւլաթը խայրիեէեէ մայիլ ու նայիլ օլաճագ, չէօյլէ քի ֆէբրայիզի տինիեէսինի, վէզաիֆի ինսանիյէեսինի կէրէեի կիպի պէլ լէմիշ, հիւսնիւ ախլէագ իլէ միւթթասըֆէ պուլունմուշ, թէրպիեէլի, հիւնէրլի, իֆֆէթլու քէրիմէլէրիմիզ, պինաէրին, զանաաթքեար, խտարէի ումուրու պէյթիեէեէ էլվէրիշլի իսմէթլու վալի՝ տէ հանըմլարըմըզ մէրտանէ մէյտանէ կէլիպ, տահա զիեատէ չըզալաճաղընտան, ասն տէրէճէ մահզուզիյէթլէ, պի հագգընը զուբրայանաճաղըզ, վէ պիրտէ, պազը եէրլէրտէ կէօրիւլտիւեիւ իչիտիլիկի իւզրէ, էտէպէ մուղալբը պիր թազըմ զապա թիւրքիէրը տէն իսէ, իլահիլէրտէն տէմ ուբարագ ֆէրէննիւմ, վէ Ղուզել տիւրուտ (գովաբանութիւն) սիւրուտ (երգ) վէ էղանիլէրտէն (տաղ) թէղանիր իլէ իհրաի ահէնկ, վէ պաշլարընա էպէտի էտէպի չէլէնկ թաալիդ իտերէք, տահմա տիկշատ պուլունաճաղլար տըր։

Իմտի, սակէք քէրէմսէրմաեէք հազրէթի Շէհրիեարիտէ, մութթան սուրէթտէ գուրուլան չատ

...ավ սուֆրա էթլաֆընտա զան զետեի թէտերրիւս օլաճագ ...ուլիւ տիւխթերլէրիմիզին պու ...էթի մուգատտէօէտէն տօեա... ...ա վիւթէնաիմէ օլմալարը ճիտ... ...արզու օլունուր։

...տէլէթի Սէնիյեէտէն չիւքրէ մէճպուր ճիւմլէ ճիհան, ...էմալիքի Օսմանիէ օլտու պիր բավզաի իւրֆան ...աքերիհէ, միլքիեէճէ, թիճարէթճէ, սանայիճէ, ...լեամըզըն հէր ճիհէթի էյ ...լէտի հէմ քէսպի իւմրան ...էթի տախի ալէա թարիգ իւլ ...իսար իրատ իլէ, խաթմը ...ֆթար էյլէրիմ։

...էման ճէնապը վաճիպ իւլ միւ... ...վէլիիւնի.յմէթի պի մինէ... ...ինիզ, Սուլթանը զի իւնվանըմբ... ...միւճուտու խաղիա սուտու Հիւ... ...ունլէրին կէօրիւնիւր կէօրիւն... ...պիլճիւմլէ քէտէրլէրտէն մա... ..., վէ տահա նի՛չէ նի՛չէ պու ...իլու տար իւթթալիմլէրին քիւ... վէ մունթազամէն տէվամլարը ...ունա մուվաֆֆագիյէթինի ...ըն, վէ մէէմուրիյնի իլուս... ...վէրինին թէատտիւտի իլէ ...ֆֆէմիզի պէօյլէճէ մէճմուն ...նուրսուն ամի՛ն սիւմմէ ամի՛ն։

ԲԱՏԻՇԱՀԸՄ ԶՕԳ ԵԱՇԱ

...0 Յուլիս 1895

ԱՐԶՈՒՀԱԼ ԹՈՂԹԻՄԻ

...վաք ու ագարը գօնթրաթօ... ...բապթը իչին իսթիմալ իտիլէ... ...մէքտէ օլան մաթպու իճար վէ ...թիճար վարագալարընը հիւ... ...մէթի Սէնիրեէ նամընա օլա... ...թապ ու ֆիրուխթ իտիլտի... ...թագտիրտէ, ուէնէվի խաղինէի ...մէթէ լա ագալլ 1 միլեօն զրուշ ...ուրիատի հուսուլէ կէլէճէկինի ...պէյէին զաղէթամըզ մուհար... ...լէրինտէն Սարգիս Յակոբեան ...թարաֆընտան մագամը Սա... ...բէթիւզամա թագտիմ օլու... ...ն արզուհալ. պու. քէրբէ Մէա... ...նէզարէթի ճէլիլէսինէ հավա... պուլրուլմուշ տուր։

ՏԱԼԻԼԻԵԷ

...իրան սէֆիրի ճէտիտի Միրզա ...մուտ խան, վէ իբի այտան պէ... ...չէհրիմիզտէն զայպուպէթ իթ... ...օլան Պուլկարիսթան գաբու քէթ... ...տասը Մ. Տիմիթրօֆ բաղար կիւ... ...Տէրիսաատէթէ մուվասլէթ իթ... ...պէր տիր։

...Ավսթրիա իմբէրաթօրու թա... ...ընտան շահզատէկեանտան Ապա... ...թատէր Ահմէտ վէ Պիւրհանէտ... ...էֆ.լէրէ 1ինճի բիւթպէտէն պի... ...գէլթա Ֆրանսուա-Ժոզէֆ նիշա... ...ինտա օլունմուշ տուր։

...Բաղար իրթէսի սապահը Ֆէրի... ...պիւնտէ քեարին Լաթին գապ... ...ճանընտա, Գէրբմ մուհարէպ... ...տէ վէֆաթ իմմիշ օլան իթա... ...ասաքիրինին իսմիրնահաթը բու... ...իչին բահմէթ տուալարը օգուն... ...ն, վէ պունտա իթալիա սէֆա... ...էլէ գօնճալթօսու էրքեանը ...ուրինի վէ մուլթէպէրանը թէ... ...հազրը պուլունմուշլար տուր։

...Բաղար կիւնիւ Ավսթրիա-Մա... ...իմբէրաթօր վէ գէլալը Ֆրան... ...-Ժոզէֆին եէվմի վէլատէթինէ ...ատրաֆ օլմաղլէ, Պէյօղլունտա ...թա-Մարիա քիլիսէսինտէ թէ... ...քիւբ տուասը օգունմուշ, վէ ...ունտա սէֆարէթ վէ գօնսօլաթօ... ...ն երքեանը մէմուրինի վէ մի... ...պերանը լթէպաա հազրը պուլուն... ...ն, վէ պատէհու Պէյօղլու սէֆա... ...թխանէսինտէ բէկմի գապուլիեէթ ...գու պուլմուշ տուր։ Օ կիճէսի ...նիւք-տերէտտէ սէֆարէթխանէի ...ին իլէ սէֆարէթին մանէթ վա... ...ու վէ Լօյտուն խասսէթէն կէօն... ...ելմիշ օլան Օրօրա վաքօրու գան... ...ինը իլէ ասնաարլըգ, ֆիշէնքլէր աթ ըլմըշ տուր։ Թարաֆը հազրէթի Բատիյահիտէն Միւնիր վէ Ցամատ Մէհէմմէտ բաշալար սէֆարէթխանէսէ ազիմէթլէ, արզը թէպրիքեաթ իթմիշլէր տիր։ Էօյլէեին Օսմանլը գարապօլ սէֆինէսինտէն 21 բարէ թօք ամըլմըշ տուր։

—Ինկիլթէրրանընը Ագ տէնիզ տանանմասը Պօտրուտան Սթրանքէսէ կիթմիշ, պիր գըսմը Սիսամա ուղրամըշ, վէ անտէն ճիւմլէսի Սագրզա Քիւթէվէճճիհ օլմուշ տուր։ Մէգքիւր տանանմա Ուրլաեա ուղրատգտան սօնրա Բիրէա վէ Ֆալէրէ կիտէճէք տիր։

—Օսմանլը պանգասը իչին լիւզուռ մու օլան 4 մէմուր հագդընտա սեպտեմբէրտէ պիր միւսապէգա իճրա օլունաճաղ օլուպ, պունիւսապէգաեա իշթիրաք իթմէք իսթէեէնլէրին Ինկիլիզճէ եախօտ Ֆրանսըզճա լիսան իլէ միւքաթէպէ իթմէք իգթիտարընը հարզ օլմալարը, վէ ուսուլը տէֆթէրի իլէ թիճարէթ գանունու վէ ճօղրաֆիասը մուգատտէմաթ՝ փաքզ վէ ըսգօնթօ հիսապըյլա ագչէ վէ էսհամ իւզերինէ պիր թագըմ թէպտիլ վէ թաղեիր մուամէլաթընա աչնա պուլունմալարը չարթ տուր։

Միւսապէգաեա իշթիրաք իթմէք իսմէեէնլէրին՝ 30 եաչընտա պուլունմալարը լազմ օլտուղու կիպի, պու կիպիլեր իսթիտալարը իլէ պիրլիքաէ հիւսնի հալլերինէ տաիր պիր շահատէթնամէ տախի իպրազ իտէճէքլէր տիր։

—Միւթէվէֆա Մ. Նիգօղա Զարիֆինին վասիեէթնամէսի ահքեամընը եազմըշ իտիք։ Պունտան պաշգա տիկէր վասիեէթնամէլեր վէ իլավէլեր պուլունմուշ օլուպ, պունլարընը պու կիւն Եունան գօնսօլաթօսու մահքէմէսինտէ օգունաճաղը իհթիմալտէն տիր։ Պու ճիւմլէ իլէ միւթէվէֆանընը զէվճէսի՝ քէնտիեէ թէրք իտիլմիշ օլան ագչէճէ պազը իճրաաթա պաշլամըշ տուր։ Շեօյլէ քի քէնտիեէ վասիեէթ իտիլմիշ օլան 1 միլեօն 500 պին ֆրանգա 500,000 ֆր. իլավէսիյլե պիւեիւք պիր թէէսսիսնաթ իհտասընա գարար վէրմիշ, վէ զէվճինին արզուլարընը տախի ժվդրի իճրաեէ գօյմաեա իպթիտար իլէմիշ տիր։ Շեօյլէքի Պիւեիւքատանընը Բում մէքթէպլէրի իչին պանգաեա 60,000 ֆր. պրագմըշ, վէ միւմալէյհա թարաֆընտան Ֆոթիատի պէյ վէ եիւզպաշը Բուրնաբա՝ Բում՝բաթրիկինէ կիտէրէք, միւմալէյհանընը Պալբգալ խասթախանէսինէ չիմտիտէն 200,000ֆր. վէ Ֆէնէր մէքթէպի քէպիրինէ 40,000 ֆր. հիպա իթմտիկինի խապէր վէրմիշլէր տիր։ Պու բարալար պիր պանգաեա թէսլիմ օլունաճագ տըրլար։

—Ֆրանսա սէֆարէթինին Բէթրէլ նամ մաեէթ վաքօրու՝ թամիրախ իչին պիր ատան Թուլոնա կիտէճէկինտէն, պունուն զապիթանը, բազար կիւնիւ, Ռուսիա սէֆարէթինին Դոլքիտ նամ մաեէթ վաքօրու ճապիթանընա քէնտի վաքօրլարընտա պիր զիեաֆէթ վէրմիշլէր տիր։ Պէեանէ հաճէմ օյմատըզը իւզրէ, պու սըրատա ֆէվզելատէ մէսէրրէթ վէ տօսթանէ նիւմայիշլէր զուհուրա կէլմիշ տիր։

—Բէժինին յուլիս հասըլաթը՝ չըգան սէնէսին յուլիս հասըլաթընտան 8000 լիրա ֆազլա օլարագ 20% պին լիրա օլմուշ տուր։

—Իբի սէնէ ագտէմ Թարապլուսը Եամ սուլարընտա զարդ օլտուղու խաթըրլարտա օլան Վիդթօրիա զըրհը՝ըընը պոզուլմուշ զապիթան վէ թայֆալարընը, հիւքիւմէթի Սէնիէնին թախիս իթմիշ օլան գապրիսթանա մուախիսաէն նագլ իտիլմէք իւզրէ մուվագգաթ ամէն պիր մահէլլէ տէֆն իտիլիւլէրի մայիմ տիւր։ Ախիրէն գրալիցանընը էվլատընտան տիւգ տ'Եօրդ Գըմբէրտաուն զրհլըբըյլա Թարապլուսը Շամա մուվասլէթ իթմիշ, վէ ճէնագէլերին նագլի իճրա գէլընմըշ տըր։

—Բաղար կիւնիւ Սըմըր Բալէս օլթէլինին պաղէսինտէ, Սըր Լտկար Վինսընթը Թերթիպի վէճճլէ վէլոսիբէտ եարըլարը իճրա իտիլիպ, Ֆինճի եարըլտա Ցէվլէթ էֆ. Զնճիտէ Մ. Վիր, Յիւնճիւտէ Սըր Լտկար Վինսընթ, Գիւնճիւտէ միւգ տը Մօրն, վէ 5ինճիտէ եինէ Մ. Վիր պիրինճիլիկի գազանմըշլար տուր։

—Ֆիւրալերին Զերիքի աշիրէթինտէն օլուպ, Համիտիէ սիւարի ալալարընա մէնսուպ պուլունան 100 գատար սիւարի՝ ախիրէն էրզրումա կէլէրէք, սիւարելեր գօմանտանը Մուսթաֆա բաշանընը գօմանտասը,յա պազը թալիմլեր իճրա իթմիշլեր վէ թագտիր օլունմուշլար տուր։

—Զարլուի քէպիրին ինչասը մատտէսի իչին պա իրատէի սէնիէ թէշքիլ օլունմուշ օլան պիր գօմիսիօն, ճումաա իրթէսի կիւնիւ իլը տէֆա օլարագ Նաֆիա նէզարէթինտէ պէթ թէճեմմիւ, իպթիտաի միւզաքերաթ վէ միւխթալեաթա պաշլամըշ տուր։ Ինչպու գօմիսիօն հաֆթատա 2 տէֆա, ճումաա իրթէսի վէ բազար իրթէսի կիւնլերի իճթիմա իտ'էճէք տիր։ Շէհիր էմանէթինտէն պաշ միւհէնդիս Մէհէմմէտ Քէմալէֆ. Թօքհանէ միւշիրիէթինտէն՝ Պապը Սէբասքէրի պաշ միյմարը Ակնաւորեան Յովհաննէս էֆ. Նաֆիա Դէզարէթինտէն Մ. Կալան, գօլաղասը Շէմսէտտին պէյ, Թիւնէլգօմիսերի Մ. Լրգլէր, Պապը Սէրասքէրիտէն միրալայ Ապտիւր Բահման պէյ վէ Թիճարէթ օտասընտան Պօհաճեան Յակոբ էֆ. աղա, թիւրքճէ քիթապէթինէ՝ Նաֆիանէզարէթի պաշ քեաթիպի Թեվֆիգ պէյ, վէ Ֆրանսըզճա քիթապէթինէ՝ թէրճէմէ ղալէմի քէթէպսինտէն Քէրէսթէճեան Պօղոս էֆ. թայերին գըլընմըշլար տուր։

—Դալաթա քէնբրիսինիւն եէնիտէն ինչասընա թալիպ օլանլարտան Ալմանիատա վագը մէշհուր Նուրէնպէրկ սէնի ֆապրիգասընին թէքլիֆաթը ճիւմիսինէ թէրճիհ իտիլմիշ տիր։ Պու ֆապրիգա՝ գապուլ իտիլէն բրօժէսի մուճիպինճէ քէօբրիւեիւ ինչա վէ իթմամ իտէպիլէճէկինի թէէմինէն Պահրիեէ նէզարէթինին էմրինէ Գրէտի Լիօնէ պանգասընա 20,000 լիրա թէէմիեէ իտիպ, ալտըղը մագպուզու նէզարէթ թէ թէսլիմ իմմիշ, վէ ինչաաթը տեմամ իտէճէկի պիր պշ. սէնէտ պու մէպլաղ պանգատա գալաճաղը կիպի, քէօբրիւնիւն աչըլաղընտան իթիպարէն պիր սէնէ տախի եալընը եիւզպէ 6 ֆաիզ ալմագ իւզրէ իչպու մէպլաղընն նէզարէթինէ էմրինէ պուլունմասընը գապուլ իլմէմիշ տիր։ Ինչաաթն իքմալինտէն սօնրա պիր սէնէտէ թէքրիւլճէք նօգսանլարը տախի իմամ իտէճէք տիր։ Եաղնտա ...պաշլանաճաղընը Ապտիւլհամիտ խիեօր։

—Իրմիր լիմանընա կիլմիշ օլան իսպ... Ինկիլիզ հարպ սէֆինէսի էվվէլքի կիւն օրատան հարէքէթ վէրմիշլեր տիր։

—Լենդրաեա նագլ օլունան Ցէրիսատէթ Եունան սէֆիրինին չէհրիմիզտէ իպգասընա գարար վէրիլմէք իւզրէ իմիշ։

—Իպթալէրի լազմ կելէն Թաֆիեերի տիւեուն թահվիլաթընտան 108 միլեուն ղրուշ 1 միլեօն թահվիլ եարը Զարպխանէտէ հուզուրը լազմ կելէն զէվաթ մուվաճճէհէսինտէ եոգրլաճաղ տըր։

—Սէլանիկ Պուլկար էյգզեասընտան 100 նէֆէրի տահա կէօթիրիլմիշ տիր։

—Պրուսատա վէ Իզմիտտէ էհալիեէ գօգա իչին ատի ճինատէն թօխում սաթըլտըղընտան, պունուն էօնիւնիւ ալաճագ թէտապիրի իթթիխազ իմմէք իւզրէ Զիրաաթ նէզարէթի պիր գօմիսիօն թէշքիլիթմիշ տիր։

—Խրտիվ հագրէթլէրի, ախիրէն սէյեահաթի իմմիշ օլտուղու Հէրէքէ վէ Իզմիտ թարաֆլարընտա կէօրտիկիւ հիւսնի գապուլիեէթտէն տօլաեը Զաթը հազրէթի Բատիյահիեէ արզը թէշէքքիւրաթ վէ ուապուտիեէթ իլէմիշ տիր։

—Պիր պչ. այտան պէրի խասթա պուլունան խարիֆիեէ միւսթէշարը Արթին բաշա իեատէի սըհհէթլէ, չէնա կիւնտէն պէրու մագամը մէմուրիեէթինէ տեվամէ պաշլամըշ տուր։

—Եալովա սէվահիլիյլէ մահէլլի գապլըճալարը արասընտա Խագինէի խասսանընը մասրաֆըյլա եարըլմըշ օլան եօլուն բէսի քիւշատը՝ ճումաա իրթէսի կիւնիւ Միքայէլ բաշա իլէ տիկէր էրքեանը մէմուրին հազրը օլտուղու հաչտէ իճրա իտիլմիշ, վէ զաթէն Ցէրիսատէթ իլէ եալովա արասընտա պիր թէլեկրաֆ թէէսսիս իտիլմիշ օլտուղու կիպի, մահէլինճէ պիր տէ ըրխթըմ ինչասը միւթէսավվէր օլտուղունտան, պունլար սաեէսինտէ գապլըճալարա կիտէճէք օլանլարընը միգտարը կիթտիքճէ արթաճաղը մէմուլ տուր։

—Սըրպիա հիւքիւմէթի թարաֆընտան էտիլնէ վիլաեէթի տէֆթէրտարը Մէհէմմէտ էֆ. իլէ, Սէլանիք վալի մուավինի Ահմէտ Շիւքրի բաշա, վէ մէքթուպճուսը Մուսթաֆա էֆ. վէ Ամէտիի տիվանը Հիւմաեուն խիլէֆասընտան Բէյատ վէ Սէլանիք պէյլէտիէ բէյսի Համտի պէյ էֆ.լերէ վէ վիլաեէթ ժանտարմա գօմանտանը Ապտուլլահ բաշաեա թագօմօ նիշանընընը իբինճի բիւթպէսինտէն պիրէր գըթասը իթա օլունմուշ տուր։

—Իսթանպօլ զազէթասը՝ խիլաֆը հարէքէթինէ մէպնի թաթիլ գըլընմըշ տուր։

—Յուլիս 29տան օգոստ. 4է գատար չէհրիմիզտէ Իսլամ էրքէք 59, գատըն 72, Խրիսթիան էրքէք 55, գատըն 42 վէ եէհուտի էրքէք 5, գատըն 4, քի ճէման 285 քիշի վէֆաթ իմմիշ տիր։

—Բրիտէ Իթաղ քէօյիւնտէ յուլիսին 6ինը կիւնիւ եաղան եաղմուրլար քէօյիւ պասըպ, 2 Իսլամ վէ 30 գան զիեատէ հալվանաթ թէլէֆ օլմուշ տուր։

—Կէչէնտէ Մասէտոնիա նամ ինկիլիզ վաքօրունընը չարբըպ, իչինտէ պուլունանլարտան պաղըսըյլա պիրլիքտէ պաթըրմըշ օլտուղու Բըխմըմ գումբանիասընա մախսուս պիր մավունանը պաթմասընտան տօլաեը գումբանիա՝ Բաբաեանի գումբանեասընտան 6000 լիրա թազմինաթ թալէպ իմմէքտէ տիր։ Եաղընտա մուհաքէմէսի կէօրիւլէճէք տիր։

—Բաղար սապահը Պլենմոր նամ ինկիլիզ վաքօրու՝ համիլ օլտուղու քէօմիւրիւ պօյալիմատ իչին Ազապգաբուսունա կիտէրքէն, մաքինիսթ՝ գաբթանընը եմրինի եանլըշանլամասընտան, վաքօր եօլունտան չաչարագ, էվվէլա իքի սէֆինէեէ չարբըպ իտիլիճէ զարարա ճեզրաթմըշ, վ պատէհու էսկի քէօբրիւ իլէ միւսսունէմէ իտէրէք պունուն էյրէթի գ... սբմալարընը տիւչարը խասար իմմիշ, վէ զինճիրլէրինի էզմիչ տիր։ Քէօբրիւնիւն խասարաթընը թամիր, վ ամէտչի տիւ իպգ ա իմմէք իչին սասաթլարընա չարբշըլմըշ, վէ օրնտա տէմիր թաթմըշ օլան Բէյքի Քիճարէթ նամ պէյլիք սէֆինէսինին պաչ թարաֆը պիւթիւն պիւթիւն սագաթմըշտան տըր։ Մէգքիւր ինկիլիզ վաբօրունան աճէնթէսինտէն իգ թիգամտէն թազմինաթը թալեպ իմմէք նէզրէ զարարը վազըն հիսասրընը ակրմասա Վօտաս բաշա իլէ գՔՔբթան Ապտիւլհամիտ պէյ մէմուր օլմուշլար տուր։

—Եվվէլքի կիճէ Ցաթիհտէ Միւմար-սինան մահալլէսինտէ պիր տիւքեանտան հարիգ ցուհուր ինիպ, 3 տիւքեան՝ իսթինտէքի խանէլերիյլէ եանմըշ տուր։

—Կէչէն այ Սիվաս ճիվարընտա Սարը Հասան քէօյինտէ միւթէվէֆա Պահրի պէյին դէվճէսի խանէսինէ պաղըսըբզար կիրիպ, խըզմէթճիի պաղլամագտա իբէն, իսթէ կէլմիշ օլան ժանտարմաներ թէլէֆ, վէ պիր շէյ այամագսըզը ֆիրար իթմիշլեր տիր։ Իճրա ֆլունան թէհարրիաթ սաեէսինտէ մէգքիւր քէօյիւ կարապետ իլէ 5 նէֆէր Իպամ օլան պու խըբսըզլար տերտեաթ իտիլմիշլեր տիր։

ՉԷԼՉԷԼԷ

Օգոստ. 5տէ Եարը կիճէսէն պիր պչ. սանաթ սօնրա Դասթէմօնի վիլաեէթինտէ Պօլուտա խաֆիֆ։ Ճտա սապաֆլաեերն Եանֆա վիլաեէթինտէ Ա.յտօնաթ վէՄարկաբիթիտէ չէտիտ, 7տէ էօյլէեին Ա.յտրն վէ Նագէլլիտէ վէ Հէրմօս տէրէսինտէ էրթէյիճէ չէտիտ, վէ պիր չարեէք սասաթ սօնրա ազչէտիտ, վէ բաղար իրթէսի կիւնիւ էտիրնէտէ 2 տէֆա խաֆիֆ սուրէմտէ զելզելէ հիսս օլունմուշ, վէ նագէլլիտէ պագը էպնիեէ սագաթլանմըշ տուր։

Եանիամվիլաեէթինտէ Ֆիլաթէ նամ մահէլլէ, օգոստոս 2տէ պիրլ հէտիտ վէ տիկէրի խաֆիֆ իբի զելզելէ վուգու պուլմուշ տուր։

ԳՕՀԷՐԱ

Հիւսնիսանուրտա, Ցիարպէքիրտէ, Սէվերէկտէ, Ատալիատա, Հաճրտա, Բաեատան, Հալէպտէ, Ուրֆատա, վէ Քիլիսէ գօլերա իլլէի հիւքմիսնիզ իճրա իտիեօր։

* * *

Եէնի-չէհիր Ցիվարընտա Գարա կիւլէթ գարիեէսինտէ գօլերա գուհուր իթտիկինտէն, պու կիւնտէ իթիպարէն ինմիտ վէ էսկի-չէհիրտէ կէլէճէք թրէնլէրին տախի Քուզլթէհաֆֆիւզխանէսինտէ տուրուպ իչինտէքիլերին մուայենէի թրպպիէեէ թագի օլմալարընա, վ չիւպճէլի խասթալարընը խանթախանէեէ գալտրրըլմասընա, վէ Մուտանիատա շիւպհէլի պիր խասթալուղու պուլմազլէ, Գալբէքսիրի պուլունան վէ ծրալարընա խասթալըղն ազալմասընա մէպնի եէրլերտէն թէֆիրդի միմքին կէօրիւնցը։ Ֆիլրտ պէյին Մուտանիեաեա Ցը։ Տրեբզիզ Պանաքրմաեաղ ճէխուսուսարընա մէճլիսի Սըհհիեգարար վէրիրմիշ տիր։

* * *

Գարապիղատան Գօղբունա գտար, Պրուսա վիլաեէթի սէվահիտէն կելէն սէֆինէլերին Թուզլա 48 սաաթ գարանթինաեա վէ ճուսուզ կելէն սէֆինէլերին մուանէի թրպպիեէ թագի օլմալարը գարար վէրիլմիշ տիր։

ԹԻՒՃԱՐԻԵԷ

Բինցամըզտա աթզ ու իթաճ կէչէն հաֆթաեա նիսպէթլէ չաեանը գալտուճ թիդքեար պիր թպետաբլաթ կէօրիւլմէմիշ վէ ի պու թէվահսըզլըզը տահա պիրտաեէթ տեվամ իտէճէկի մէմուլ օլունմագտա պուլունմուտուր։ Բուռմէլի վէ Էտիրնէ մալի

նին գրեթէ 24-25 բարձ իմմէջ-տէ օլան սերթ պուղտայատան պու հաֆթա զարֆրնտա մէվրուտաթ վէ սաթըշա թէսատիւֆ օլունմա մըշ, վէ 8 պին քիլեթէ պալիղ օլան եուժուշագ պուղտայ տախի մահալը վիրուտրնէ վէ աէեէրինէ կէօրե, պէհէր քիլէսի լիպրատան 13 պուչուգ 14 ղրուշ նօգսանըյլա քեամիլէն սաթըլմըշ վէ հիչ մէվ-բուտաթ վուգու պուշլմաեան կիր-գա վէ ագիմա պուղտայընտան էյտէ պուլունան մալ 22 պին քի-լեթէն իպարէթ պուլունմաչ տուր։

Պէհէր գրեթէսի 19-20 վէ 17-18 բարձ բատտէսինտէ պուլունան մըսըր պուղտայը իլէ չամտար ի-զերինէ մուամելէ կէօրիլմէմիշ, վէ քիլէսի 8-8 պուչուգ ղրուշտան 7 պին քիլէ արբա, վէ գրեթէսի 17 պուչուգ բարատան 400 պին գրեթ տախի եուլաֆ սաթըլմըշ տուր։

Ռուսա կէլինճէ պու հաֆթա 8 պին չուվալ Իպրահիմ, 2500 չուվալ Օտէսա, 300 չուվալ Մարսիլիա քի-ճէման եէքիւն 10,800 չուվալ վի-րուտ իմմիշ։ վէ մուայեէն ֆի-եամթլարդա քեամիլէն էլտէն չը-գարըլմըշ, վէ գրեթէսի 13 բարա օ-լան քէրեք իւզերինէ տախի բէ-վանը ալեզ ու իթա կէօրիլմիշ տիր։

Ֆասուլեա բիացասընտա հիչ պիր մուամելաթ օլմատըգը կիպի, նո-հուտ բիացասը տախի այնի հալ-տէ պուլունմագտա տըր։ Պի-բինճինին գրեթ ֆիեամթը 22 պու-չուգ 23, վէ խբինճինինքի տա-խի 48-52 բարա բատտէյերինտէ պուլունմագտա տըր։ Պիլաքիս սարֆիեամթը տախիլիեթ իչին գ-բեթսի 76-77 բարատան 400 չուվալ սուսամ վէ էվրօբա իչին գրեթսի 47-47 պուչուգ բարատան 1500 չուվալ քէթէն թօխու